

ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ս. ԱԹՈՒԷՍ ՆԵՐՍ

Շարաթ, 28 Մայիս, Հոգեգալստեան Հանդիսաւոր նախատօնակէն ետք, Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ քահանայական կոչման սրտագրաւ արարողութիւնը, Ս. Աթոռիս Ընծայարանի քառամեայ ուսման ընթացքը բոլորած երեք սարկաւազներուն՝ Հրանդ Սրկ. Շէրպէթճեանի, Սերոբ Սրկ. Գալէմաէրեանի եւ Սիմոն Սրկ. Պալեանի: Պարտաւիշակն էր Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս Ասլանեան: Ընծայեալները Տաճարի դռնէն ծնրազնաց յառաջացան դէպի Աւագ Սեղան, որուն ղիմաց բազմած էր Ամեն. Պատրիարք Ս. Հայրը: Պարտաւիշակ Սրբազանը անոնց Հոգեկան եւ մրտաւոր պատրաստութեան մասին իր վկայութիւնը տալէ ետք, նորընծաները ուխտեցին նզովել 159 Հերձուածողները եւ աշակերտիլ Եկեղեցւոյ սրբազան եւ ուղղափառ Հայրապետներուն: Յետոյ ինքնալստաճ շեշտով արտասանեցին մեր եկեղեցւոյ հաւատամքը, Ս. Գրիգոր Տաթևացիի բանաձևուածով:

Յաջորդ օր, 29 Մայիս, Հոգեգալստեան Կիրակին, ցնծութեան օր մը եղաւ Ս. Աթոռիս համար: Երեք նուիրեալ երիտասարդներ կու գային Հանդիսաւոր ուխտով եւ ձեռնադրութեամբ իրենց կեանքը կապել սրբազան այս Հաստատութեան:

Օրուան պատարագիչն էր Գերշ. Տ. Շահէ Արքեպս. Աճէմեան: Իսկ ձեռնադրութեան խորհուրդը կատարեց Ամեն. Պատրիարք Ս. Հայրը, որ «Ճաշու» Գիրքէն առաջ բազմեցաւ Աւագ Պորանին ղիմաց, եպիսկոպոսական զոհատաւորութեամբ, մինչ ընծայեալները, առաջնորդութեամբ Պարտաւիշակ եւ Լուսարարապետ Սրբազանին, ձախակողմեան աստիճաններէն կը բարձրանային Աւագ Սեղան: Շատ չանցած, «Աստուածային եւ երկնաւոր շնորհ» Հոգեգմայլ շարականը կ'երգուի եւ երեքն ալ կը դառնան ժողովուրդին ձեռամբարձ՝ ի նըշան աշխարհէ իրենց հրաժարման, մինչ դպիրներ ի ղիմաց ժողովուրդին կը կրկնեն երիցս «արժանի են»: Կը հրաժարէին այլեւս աշխարհէն, կոչուելու համար «ի սարկաւազութենէ ի քահանայութիւն Ս. Եկեղեցւոյ» եւ այդ՝ «բոս վկայութեան անձանց իւրեանց»:

Նորին Ամենապատուութիւնը ապա իր ձեռքերը խաչաձև կը դնէ իւրաքանչիւրի գլխուն վրայ, ընկելով յատուկ աղօթքներ:

Այս կէտին ձեռնադրութիւնը կ'ընդհատուի, կը կարդացուին ծաշու Գիրք եւ Աւետարան եւ կը կատարուի ընծայից վերաբերում:


«Ողջոյն»էն առաջ կը սկսի երկրորդ եւ ամէնէն խորհրդաւոր մասը ձեռնադրութեան: Ընծայեալները ուրոյն աղօթքներով կը ստանան պատարադիչի զոհատաւորման բոլոր մասերը — սաղաւարտ, փորուրար, գօտի, շուրջառ եւլն: Կը քաշուի Աւագ Սեղանի վարագոյրը, եւ երկու վայրկեան ետք, երբ դպիրներ երգած են արդէն «Պորհուրդ խորին»ը, գաշն ու Հոգեգմայլ, անոնք ա'լ պատրաստ են ընդունելու իրենց ճակատներուն վրայ սրբալոյս Միւռնի օծումը:

«Առաքելոյ աղանոյ» օրուան տօնին յատուկ շարականի երգեցողութեամբ Ս. Սեղան կը բերուի Ս. Միւռնի աղանին: Ամենապատիւ Սրբազանը, կ'օձէ նորընծաներէն իւրաքանչիւրին ճակատն ու ձեռքերը, այդ առթիւ տալով անոնց նոր անունները — Այսպէս, Հրանդ Սակաւազ կը վերակոչուի Տ. Կոմիտաս, Սերոբ Սարկաւազ՝ Տ. Բարսեղ, իսկ Սիմոն Սարկաւազ՝ Տ. Եգիպի: Ապա, կարճ աղօթքէ մը ետք, ձեռնադրիչ Սրբազանը կը փոխանցէ անոնց Ս.

Սկիւզը, իշխանութիւն շնորհելով անոնց կատարելու Ս. Պատարագի խորհուրդը: Նորընծաները յետոյ տուին իրենց անդրանիկ օրհնութիւնը ժողովուրդին, պահէն թելագրուած յուզումէն դողդոջուն ձայնով:

Սարկաւազը կը ձայնէ «Ողջոյն տուք միմեանց» եւ Պատրիարք Սըրբազանէն սկսեալ մինչեւ յետին միարանը Աւագ Սեղան բարձրանալով կը համբուրեն նորած ճակատն ու աջը արեղաներուն: Նոյնը կ'ընէ ժողովուրդը քիչ ետք, երբ Ատեանին դիմաց շարուած, երեք նորընծաները կը վերձանէին իրենց առջեւ գրակալներու վրայ բացուած Աւետարանները:

Պատարագիչ եւ ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի Վերատեսուչ Գերշ. Տ. Շահէ Արքեպիսկոպոս իր քարոզի ընթացքին յորդորեց նորընծաները որ շարունակողները ըլլան մեր երանելի նախնիքներու գործին, որոնց անզնահատելի զոհողութիւններուն շնորհիւ է որ մենք այսօր այսքան նախանձելի դիրքի ենք տիրացած քրիստոնէական միջազգային այս ոստանին մէջ: Մաղթեց որ նորընծաները լեցուին Ս. Հոգիի շնորհներով, ինչպէս Առաքեալները լեցուեցան անով Պնտեկոստէի օրը, վերնատան հրաշքին ընդմէջէն:



Ն. Ամեն. Պատրիարք Ս. Հայրը կը կատարէ ձեռնադրութիւն երեք ընծայեալներուն:

ՎԵՂԱՐԻ ՏԸԻՉՈՒԹԻՒՆ

Ս. Պատարագի աւարտին կատարուեցաւ նորընծաներու վեղարի տրուութիւնը: Այս արարողութիւնը կը բաղկանայ Ս. Գրոց ընթերցումներէ, Ս. Անտոնի նուիրուած շարականներէ եւ քանի մը մեծ աղօթքներէ: Ամեն. Պատրիարք Ս. Հայրը, աղօթքներու աւարտին, կը վերցնէ երեքին գլուխէն սարկաւազական ջրբուներ եւ կը շնորհագարդէ անոնց գլուխները կուսակրօնութեան խորհրդանիշը եղող վեղարով:

Քիչ ետք, Միաբանութեան սեղանատան մէջ կատարուեցաւ ականդա-
կան ճաշկերոյթը, որու ընթացքին, նորընծաներուն կողմէ խօսք առաւ Հոգշ.
Տ. Եղնիկ Արեղայ, եւ իր եւ իր ընկերներուն հաւատարմական ջերմ զգացում-
ները արտայայտեց հանդէպ այս Հաստատութեան ու իր արժանաւոր Գահա-
կալին, որ խրատական-յորդորականով մը փակեց ճաշկերոյթը:

Նորընծաները ապա դացին Չամ-Քաղ, նախկին Ժառանգաւորաց
Վարժարանի չէնքին մէջ անցընելու իրենց առանձնութեան շրջանը: Իրենց ա-
ռաջնորդ ու դաստիարակ նշանակուեցաւ Վարժարանի Փոխ-Տեսուչ Հոգշ. Տ.
Գեղարդ Արդ. Տաւուտարեանը:



Ստորեւ կու տանք ամփոփ կենսագրականը նորընծաներուն:

Հոգշ. Տ. Կոմիտաս Արդ. Եւրպէր-ճեան, աւագանի անունով Հրանդ,
ծնած է Կ. Պոլիս, 1955ին: Նախնական կրթութիւնը ստացած է Թաղային Պէ-
դագեան վարժարանին մէջ, ուրկէ 1965ին անցած է Եսայեան վարժարանը, ո-
րուն նախակրթարանի ընթացքը աւարտած է 1968ին եւ ընդունուած Մխիթար-
եան Երկրորդական վարժարան: Յաջորդ տարի Երուսաղէմ գալով կ'աշակեր-
տի Ս. Աթոռի Ժառանգաւորաց Վարժարանին, որուն ընթացքը կ'աւարտէ
1973ին: Անկէ յետոյ կ'ուսանի Լնծայարանի բաժնին մէջ: Սարկաւազ ձեռնա-
դրուած է 1974ին:

Հոգշ. Տ. Բարսեղ Արդ. Գալէմտէրեան, աւագանի անունով Սերոբ,
ծնած է ձըսրը Ծուղուր (Սուրիա), 15 Օգոստոս 1954ին: Փոքր տարիքին, ծը-
նողքին հետ փոխադրուած է Քէսասպ, քանի մը տարի յաճախելով տեղւոյն ազ-
գային վարժարանը: 1965 Հոկտեմբեր 10ին, իր հօրեղբոր՝ Գերշ. Տ. Վահան
Եպս. Տէրեանի միջոցաւ կ'ընդունուի Ս. Աթոռի Ժառանգաւորաց Վարժա-
րանը: 1974ին կ'աւարտէ վարժարանի հնգամեայ շրջանը եւ 1975 Յունիս 28ին
կը ձեռնադրուի սարկաւազ, ձեռամբ Գերշ. Տ. Շահէ Արքեպս. Աճէմեանի:
Վերջին երեք տարիներուն աշակերտած է Լնծայարանի բաժնին:

Հոգշ. Տ. Եզնիկ Արդ. Պայեան, աւագանի անունով Սիմոն, ծնած է
1956ին, Միտեհ զիւլը, Մէրտին նահանգին մէջ: Չորս տարի յաճախած է տեղ-
ւոյն պետական դպրոցը: Ապա ընտանեօք փոխադրուած է Պոլիս, ուր յաճա-
խած է Պէդճեան վարժարան: 1968ին Երուսաղէմ գալով չորս տարի կ'աշակեր-
տի Ս. Թարգմանչաց վարժարանին: 1972ին կ'անցնի Ժառանգաւորաց Վարժա-
րան, ապա 1974ին՝ Լնծայարանի բաժնի, ընդունելով Ուրարակրի աստիճան:
1977 Մարտի 26ին ձեռնադրուած է Սարկաւազ, ձեռամբ Գերշ. Տ. Շահէ Արք.
Աճէմեանի:

Յաջորդ Կիրակի, 5 Յունիս, դարձեալ կատարուեցաւ քահանայական
ձեռնադրութիւն: Նախօրը, Շարաթ, 4 Յունիս, երեկոյեան ժամերգութիւ-
նը կատարուեցաւ Ս. Հրէշտակապետաց եկեղեցիին մէջ, որուն աւարտին կա-
տարուեցաւ քահանայական կոչման արարողութիւնը Սիմոն Սրկ. Էրկիւնեանի:
Կիրակի օր, առաւօտուն, Ս. Պատարազը մատուցուեցաւ Ս. Յարու-
թեան Տաճարի վերնատան մեր մատուռին մէջ: Պատարազեց եւ նորընծային

քահանայական ձեռնադրութիւնն ու օծումը կատարեց Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. Գարիկեան: Տասնամեակներէ ի վեր առաջին անգամն էր որ նմանօրինակ արարողութիւն մը տեղի կ'ունենար յիշեալ եկեղեցիին մէջ եւ առաջին քահանայական ձեռնադրութիւնն էր զոր կը կատարէր Գերշ. Տ. Կիւրեղ Սրբազանը: Յուզիչ էր պահը երբ ընծայեալը ձեռամբարձ կը դառնար ժողովուրդին, ի նշան աշխարհէ հրաժարման: Պատարադիչի զգեստներու զանազան մասերը իրենց ուրոյն աղօթքներով ընդունելէ ետք կը հասնի օծման եւ անուանափոխութեան խորհրդաւոր պահը: Ընծայեալը վերակոչուեցաւ Տ. Սեպուհ Արեղայ: Յետոյ Պատարադիչ Սրբազանը տուաւ անոր իշխանութիւն խորհրդակատարելու Ս. Պատարագը՝ Ս. Սկիւհի յանձնումով: Երբ կը վերջանայ ձեռնադրութեան բաժինը եւ կը վերսկսի Ս. Պատարագը ու սարկաւազը կը ձայնէ «Ողջոյն տուք միմեանց», Ամեն. Պատրիարք Ս. Հայրը (որ ներկայ էր սկիզբէն) նախ եւ ապա Հոգեշնորհ Հայրեր բարձրանալով բեմ, կ'ողջադուրսին իրենց միաբանակից նոր եղբոր հետ, համբուրելով նորած ճակատն ու աջերը նորընծային:

Ս. Պատարագէն ետք, Ամեն. Պատրիարք Ս. Հայրը կը կատարէ վեղարի տուրութիւնը նորընծային: Յատուկ աղօթքներէ ետք նորընծան կ'ընդունի վեղարը իր զլխուն:

Նորընծան ապա մնաց Ս. Յարութեան Տաճարէն ներս, անցընելու համար առանձնութեան եւ ապաշխարութեան իր շրջանը, նախ քան ձեռնարկումը իր պաշտօնին: Այս շրջանի իր վարժիչ-ուսուցիչն էր Հոգշ. Տ. Նուրհան Վրդ. Մանուկեան:

Հոգշ. Տ. Սեպուհ Արդ. Էրկիւմեան, աւագանի անունով Սիմոն, ծնած է 1956ին, Սեբաստիոյ Կէմէրէկի շրջանը, եւ փոքր տարիքէն ծնողքին հետ փոխադրուած է Պոլիս, ուր իր նախնական կրթութիւնը կը ստանայ Յէրիզիւզի ազգային վարժարանին մէջ: 1970ին կը դիմէ եւ կ'ընդունուի Ս. Աթոռոյ Ժառանգաւորաց Վարժարանը: Ուրար կը ստանայ 1975ին: Ատեն մը սրբատեղիներու մէջ ծառայելէ յետոյ, 1976 Նոյեմբեր 28ին կը ձեռնադրուի սարկաւազ՝ Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. Գարիկեանէ: Իր մէջ Հայաստանեայց Եկեղեցւոյ ծառայութեան զօրաւոր փափաքն ու կոչումը զգալով կը դիմէ Ամեն. Պատրիարք Ս. Հօր, որպէս կուսակրօն քահանայ ընդունուելու համար Միաբանութեան շարքերէն ներս եւ 1977 Յունիս 5ին, դարձեալ Գերշ. Տ. Կիւրեղ Եպիսկոպոսի ձեռամբ, կը ձեռնադրուի արեղայ, Ս. Յարութեան Տաճարին մէջ:

«ՍԻՈՆ», ի սրտէ կը շնորհաւորէ չորս Հոգեշնորհ Հայրերը եւ կը մաղթէ որ ըլլան «մշակ առանց ամօրոյ» ի փառս մեր Ս. Եկեղեցիին:

ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ԳԱԻԱԶԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՏԸԻԶՈՒԹԻՒՆ

24 Ապրիլին, Աշխարհամարան Կիրակիին, Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. Գարիկեան, Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ մատուցած իր անդրանիկ եպիսկոպոսական Ս. Պատարադի ընթացքին, «Ճաշու» Գիրքէն առաջ, Վարդապետական Գաւազանի իշխանութիւն շնորհեց Ս. Աթոռիս Միաբաններէն Հոգշ. Տ. Ռուբէն Արդ. Յովակիմեանի:


Հայր Ռուբէն կուսակրօն քահանայ ձեռնադրուած էր 1973ին, Գերշ. Տ. Շահէ Արքեպիսկոպոսէն: Վերջին երկու տարիներուն վարած է Ս. Աթոռիս Ժամօրհնոցի պաշտօնը:

ՍԻՈՆ, ի դիմաց Ս. Յակոբեանց Միաբանութեան, կը շնորհաւորէ
Հոգւոյ Հայրսուրբը եւ երկար ու արդիւնաւոր պաշտօնավարութիւն մը կը մաղ-
թէ իրեն:

ՈՒՐԱՐԻ ՏՐԻԶՈՒԹԻՒՆ

Ուրբաթ, 1 Ապրիլին, գիշերային Ս. Պատարագի պահուն, Լուսարա-
բակեալ Ս. Հօր Հաւանութեամբ, Ս. Յարութեան Տաճարի Տեսուչ Հոգւոյ Տ.
Վաղարշ Վարդապետ Ուրար կրելու արտօնութիւնը տուած է Տբց. Սարգիս Փի-
լիպպոսեանին:

Բարեգարգ Տիրացուն ծնած է Պրիւքսէլ, Պէլճիքա, ուրկէ ընտանեօք
փոխադրուած է Մարտէլլ: Իր մայրենի եկեղեցիին ծառայելու ջերմ փափաքը
զգալով, 1975ին եկած է Ս. Քաղաք եւ արձանագրուած որպէս միաբան, ծա-
ռայելով Ս. Յարութեան Տաճարէն ներս, որուն սեղանապետութեան պաշտօնն
ալ ստանձնած է այժմ:



[Faint, mirrored bleed-through text from the reverse side of the page, including names and dates.]